

Դաստիարակներ ու ծնողներ պիտի զըտնեն այս հատորիկիս մէջ իրենց զաւակաց հանդէս ունեցած անհրաժեշտ պարտքերնին, և զաւակներ՝ փոխադարձ իրենց մեծերուն:

Գրքիմ՝ ինչպէս պարունակութիւնը, նաև արտաքին ձևը շատ կը նմանի Գիմրացւոյ Նմանութեան գրքին. ամէն մի գլուխ համառօտ յորդորակով կ'աւարտի: Մագիստրութիւնը լաւ է, և կարգաւորեալ դասուած են նիւթերը:

Յարգելի հեղինակը այս երկիս մէջ կը ցուցնէ խոհական փորձառութիւն, որ դաստիարակի մը անհրաժեշտ յատկութիւնն է: Ամէն էջ ունի իր օծումը՝ հաւատոյ, կրօնքի և բարոյականի սկզբունքներովը հաստատուած: Կան տողեր, որոնց ճշմարտութիւնը ներշնչող առակներ են:

Յարգոյ Յովհաննէսեան վարդապետի այս փոքրիկ երկը օգատակար պիտի ըլլայ անշուշտ զաստիարակներուն և դաստիարակուղներուն: Թէպէտ և հեղինակս ցիշ մը համառօտ բնած է զաստիարակութեան վրայ եղած մասը, սակայն որ և իցէ առանձին անհատ մըն ալ պիտի գտնէ հոնքարոյական և հոգեկան վիշտերուն միմիթար ու ընկեր: Երկս ապահոված է իր ընդունելութիւնը հայ հասարակութենէն:

Բ. Յ. Յ.

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՊ.ԹԵՐԸ

Հրտ. կ. կոստանեակի

Պ. կ. կոստանեանց ծանօթ հրատարակի մը, ի լոյս ընծայեց Գրիգոր Մագիստրոսի թղթերու ամբողջ հաւաքածուն: Գնահատելի աշխատութիւն, որոյ կատարելութեան համար կոստանեանց ոչ մի ջանք չէ ինայած:

Նախ ընդարձակ յառաջարան մը նուիրած է Պահաւունի ցեղի ծագման և անոր ծննդարանութեան, զոր կը հասցնէ մինչև Գրիգոր Մագիստրոս՝ որ ներկայ թղթերու հեղինակն է: Էջեր սեպհականած է Մա-

գիստրոսի կենսագրութեան, նկատելով զինքը իրեւ քաղաքական իշխան և իրեւ Մատենագիր:

Թղթոց կը յաջորդեն ծանօթութեան բաժինն հարիւր էջի չափ: Նախ ըստ կարի խնամքով նշանակելով ձեռագիրներու տարրերութիւնները. լուսարանած է Մագիստրոսի մութ և խրթին առեղծուածներն, առանց որոյ անոնց իմաստը շատ գուարին պիտի հասկնայ ընթերցողը: Դարձեալ կոստանեանց նոյն ծանօթութեանց մէջ զրած է համառօտակի այն անձնաւորութեանց կենսագրութիւնը՝ ուրոնց հետ Մագիստրոս թղթակցած է:

Մագիստրոսի նամակաց մէջ ոճ վնտելու չենք: գոնչ պիտի ըլլայինք՝ եթէ գոնչ պարզ լեզուով մը խօսէին մեզի: Հանդերձ այսու ունին իրենց կարեւորութիւնը պատմական տեսակինով: Մանրամասն տեղեկութիւններ կու տայ թոնզրակեցւոց ազանդին վրայ և ուշագրաւ ակնարկներ ժամանակակից անձանց ու դիպաց մասին: Կոստանեանց այդ հրատարակութեամբ կարեւոր զիւրութիւն մ'ընծայեց գիտական և ցննական աշխարհին, հրատարակելով Մագիստրոսի թղթերու ամբողջ հաւաքածուն:

ԽՈՒՆԿ ԵՒ ԱԲՑՈՒՆՔ

Ա. Յ. Գագանձեանցի

Մինչև երկու տարի առաջ կովկասի և Արտասահմանի մէջ էր որ կ'երգուէր հայրենին երգը, հայ սրտին ողբը, երր Հայուն սիրտն ու բնագաւառը սուրերու, բոցերու մատնած էր բռնութիւնը. սա, այնքան ժլատ, թշուառութեան արցունքներն իսկ խողել կ'ուուէր աչքերու մէջ, Բայց այդ արցունքները ներսը կը ճնշուին՝ որ մը գուրս ժայթելու համար: Այժմ Տաճկահայն ազատ է, սա այլ ևս կ'երգէ իր մայր Հայաստանի հողը, ջուրը ու լեռներն. և աւերակ պարիսպներու աշտարակաց ծայրերէն կը խօսի մեր հին քաջերուն ու փառքերուն: Ասոնցմէ է ահա

Արամ Յ. Գաղանճեան, դեռատի բանաստեղծ, որ իր առաջին հատորիկով երևան կու գայ:

Գաղանճեան երգած է ինչ որ սովորաբար կ'երգեն ուրիշ բանաստեղծները, Լուսինը, Արշարոյնը, Գիշերը, Մովքը, Եփորը բայի, ինչո՞ւ չեմ զդար, և այլն:

Ունի Հայ կեանքէն զրուազներ՝ որոնց իր ստանաւորներու մէջ լաւագոյններէն են, ինչպէս Հայուհիին աղօրը, Դրուագ մը կիլիկեան ջարդերէն, և այլն:

Բանաստեղծը կարծես զիշերուան մէջ կը զարնէ ընարը, Գիշերը, Մովքը, Տարտամը՝ բանաստեղծին զաղափարականն է. անկից ներշնչուած է: Քերթուածներու մէջ կը տեսնուի աշխոյժ բանաստեղծին յատուկ աւինը. իր լեզուն ալ իր երգին ոյժն ունի: Սակայն չեն պակսիր թերի կողմերն ալ. շատ անզամ կը հանդիպին ընթեղցողի աշխին աւելորդ կրկնութիւններ որոնց շատ անզամ ուժ աւելցնելու տեղ՝ կը թուլցնեն և ձանձրանալի կ'ընեն. կան դարձեալ տկար և հետևակ տողեր:

Ամբողջ քերթուածներու մէջ ընդհանրապէս կը տիրէ տիրութիւնը՝ որ սովորաբար յատուկ է մեր զրողներու: Շատ իրաւացի է Երոպական թերթի մը զատաստանը, որ խօսելով կովկասի ժողովրդոց ներկայ մատենագրութեան վրայ՝ կըսէ, «Հայ զրոդներու մէջ կը տեսնուի խոր տիրութիւնն մը, որ հետեւանք է իրենց քաղաքական տիտոր վիճակին»: Անշոշտ նոյն ազդեցութիւնը պիտի կը բը այդ Եւրոպացին, եթէ այս նորատի բանաստեղծին յուզումներն ալ կարգար:

Ահա համառօս վերլուծումն Գաղանճեանի Քերթուածներուն, ուր իր թերթութիւններով հանդերձ ընթեղցողը հաճոյցը կը կարգայ դեռատի բանաստեղծի այս առաջին երկը: Վաջողութիւն լաւագոյն հաստորիկներու:

ՆՈՒՊԱՐ ՓԱԾԱ. Է. Պերդամի

Նուպար Փաշա այն հայերէն է՝ որոցմով պարծելու իրաւունք ունի Ազգը, այդ-

պիսաներ՝ զիսաւորի պէս երրեք երրեք կ'երևան:

Ներկայ հատորիկով՝ այս մեծ մարդուն կեանքին նուիրուած է: Հեղինակն է Էմիլ Պերգան, — որ ի մօտոյ ճանշցած էլ նուապար Փաշան. — հաճելի կերպով դուրս ցատկեցուցած է այս մեծ ցաղաքագէտին, մեծ բարերարին ու արդարասիրին ոգին:

Քրցոյկիս թարգմանիչն է Մ'եսրոպ Նուապարեան, որ հետաքրքրական ծանօթութիւններով ճոխացուցած է գործը:

Ս. Ղ. Ա.

Գ Ի Ս Ա Խ Ո Ր Ն Ե Բ Ը

Հրտ. Պայմեն գրատուն

Հալէի զիսաւորը որ երեցաւ վերջերս՝ զրեթէ երեք չորս ամիս նիւթ մատակարարեց ընդհանուր մամուլին. ու հաշիւ ընել՝ թէ բանի միլիոններու սիներ նուիրեց լրագրութիւնը անոր. և թէ ան բանիներ յուսահատեցուց, որոնց կանխեցին ան զիսաւորը և անձնասպան եղան:

Հայ մամուլն ալ բնական է իր բաժինը ունեցաւ, և հրապարակի վրայ պիտի վնտուուէր անշուշտ զիրք մը՝ որ կարենար մանրամասն ճառել բովանդակ աշխարհը սասանեցնող զիսաւորին վրայ. և Պալենց զրատունը այդ յարմար առթիւ հրապարակ հանեց «Դիսաւորներ» անուն զրբյուր: Իրեն համառոտութեան մէջ լաւ է, և զայն յօրինողը ջանացած է, ընդհանուր զիսաւորներու վրայ համառոտ տեղեկութիւնը տալ իր ընթերցողին, կարգաւ նշանակելով բոլոր ծանօթ զիսաւորներու զիւտերը. և զիտնալով որ աստղաբաշխութիւնը բնաբանական զիտութեանց մէջ ամենէն աւելի զուարճալին է ու հետաքրքրականը, — ոչ ինչ նուազ և դժուար յօրինող՝ ախորժելի ոնով մը զրած է ներկայ հատորիկը, եւրոպական կաղապարով ձուլած է հայկականը:

Դժբախտաբար այսպիսի ախորժելի զիտութիւն մը ինչպէս չէ ծառալած մէք